




Հայկական գիտահետազոտական հանգույց
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.


Դու կարող ես.


պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material





0-28

340

150

Հրատարակութիւն Վահան Զարդարեանի Գրասան
Թատերական Մասենադարան Թիւ 2

Փարոսի Պաշտպանները

A $\frac{\pi}{41676}$

ՏՌԱՄ ՄԷԿ ԱՐԱՐՈՒԱԾ

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ

| | | |
|--------|---|------|
| ՊՌԷՃԱՆ | — | ՀԱՅՐ |
| ԻՎՕՆ | — | ՈՐԴԻ |

Տեսարանը կը հերկայացնէ «Անիծեայ»ի փարոսին վերջին յարկը. ծովեզերքէն երկու մղոն հեռաւորութեամբ ծովուն մեջտեղ մեկուսացած ժայռի մը վրայ:

ԾԱՆՕԹ.— Ներկայացման համար գեղջուկ սենեակ մը բոլորանել կամ միջնորմներով բաժնուած. դուռը աջէն:

Բեմադրութեան ցուցմունքներու համար հասարակութեան նախակողմը նկատի առնուած է:

Ներկայացման համար անհրաժեշտ կարասիներ

1 մումազոժ գլխարկ, 1 հրահանգ, 1 ծխամարմ. մէկ
կլեբեր. կոճակ, 2 լապտեր, 1 ծրար պարան, մէկ սափոր
եւ 2 սկահակ



ՏԵՍԱՐԱՆ Ա.

(Վարագոյրը բացուած պահուն Պռեհան
Էլեքտրական կոճակ մը շտկելու վրայ է :)

ՊՌԷՀԱՆ, յԵՑՈՅ ԻՎՕՆ

ՊՌԷՀ. — Ժամը 5 է. քիչ վերջ մուծը բոլորովին պիտի
թանձրանայ. բարերադրարար ես իմ գործս աւար-
տեցի. կոճակը լաւ վիճակի մէջ է : Շիտակը խօսելով
սա Էլեքտրական զսպանակները շատ յարմար են...
առաջները մէկ լոյս մը վառելու համար երկա՛ր ժա-
մանակի պէտք կար, իսկ հիմա ձեռքի թեթեւ հպում
մը կը բաւէ. (Պռէհան ձեռքը կոճակին վրայ դնելուն
պէս ամբողջ բազրիքը կը լուսաւորուի) : Հա՛, սանկ,
բոլոր պատրոյգները կը վառին. (Պռէհան կոճակը հա-
կառակ կողմ կը դարձնէ և բազրիքը դարձեալ կը մը-
թըննայ) : Վերջապէս, սա լոյսի խնդիրը կարգադրե-
ցինք,

ԻՎՕՆ. — (Աջակողմէն գալով) Ո՛ւՖ...

ՊՌԷՀ. — Վարը գործդ լմնցուցի՞ր...


ԻՎՕՆ. — (Ուսին վրայ պարաններու ծրար մը) Զրամ-
բարը լեցուցի ու վեր ելայ. երկու հարիւր աստիճան
սանդուղ, քաշուելիք բան չէ... (Պարաններու ծը-
րարը խշտեակին ձախակողմը կը նետէ :)

ՊՌԷՀ. — Աղէկ որ աւելի բարձր չեն շիներ սա մեր
փարոսը...

ԻՎՕՆ. — Կարծեմ յիսուն մէթր բարձրութեան վրայ
օդին մէջ թառիլը բաւական բան մըն է :

ՊՌԷՀ. — Ի՛նչ օդ... աս հովը լսէ՛ անգամ մը.

ԻՎ. — Այո, այո. (պահ մը լռութիւն) Գիշերը երկար
պիտի ըլլայ (խշտեակին վրայ վրայ կը նստի ճապկը-
տելով) կը տաղտկանամ, կը ձանձրանամ կոր...



ՊՆԻԷ. — Շատ շուտ չէ . . . (Պարաններու ծրարը ձախա-
կողմէն առնելով իր առջեւ կը բերէ աջակողմ դնելու
համար) հազիւ եօթը ժամ կայ որ մենք վերադար-
ձանք մեր գիշերային պահաժամը վերսկսելու . . . Ի՞նչ
ալ շուտ սահեցաւ ամիսը. դուն ի՞նչ կը խորհիս, տը-
ղաս . . . ես հոս կեանքը հաճոյալի չեմ դտներ . . .
մինչդեռ հոն, մեր երկրին մէջ ուրիշ բան էր հարկաւ
դուն ալ կարօտցար մեր Սանդէք հօրեղբորորդիին
տանը մէջ մեր անցուցած գիշերները. այնպէս չէ,
Իվօն. հոն շատ մարդ կուգար, ժամանակ կ'անցը-
նէինք, իսկ հիմա միս մինակ ենք: (Պռէհան սեղա-
նին աջակողմի նստարանին վրայ կը նստի)

ԻՎՕՆ. — Այո, միս մինակ . . . միմիայն երկուքնիս . . .
Քրիստոնեայ աշխարհէն բաժնուած ենք երկու մղոնէ
աւելի անջրպետով մը:

ՊՆԻԷՆ. — Մտիկ ըրէ՛, լսէ՛ սա փոթորիկը . . . կարծես
նուսագ մըն է . . .

ԻՎՕՆ. — Այո . . . (լուսթիւն) միայնութիւնը ոչ մէկ
ատեն այսքան ճնշած էր վրաս որքան այսօր:

ՊՆԻԷՆ. — (Սմնելու համար դէպի գետին ծռելով) սլա-
ճառը այն է որ դրացիներ չունինք . . . Անիծեալին փա-
րոսը Պրըթանի ամենէն վայրին նկատուած է, ինչ-
պէս որ ասկից քսան տարի առաջ փարոսներու քըն-
նիչը ըսած է ինծի: Գիտե՞ս Իվօն, այն ատեն զիո
վայրենի կ'անուանէին, Անտարակոյս. վարչութեան
այդ պարոնները փարոսին կը մօտենան պարանի մը
ծայրը կախուած կողովով՝ որ զանոնք նաւակէն դուրս
կը հանէ. (խորէն որոտումի ձայն) նաւակին մէջ՝ այդ
պարոնները ծիծաղելի ձեւեր կ'առնեն ճիշդ այն ատեն
որ այդ նաւակը ալիքներուն վրայ կ'սկսի օրօրուիլ
վարպետ աքլօրին թաթերուն տակ երերտկող չոր լու-
բիայի պնակի մը պէս . . . Գէշ չէ, հիմայ ալ որոտումը
պիտի մտիկ ընենք . . . կ'երեւայ որ թմբուկը գործի

սկսած է, . . . (սկահակը բերնին կը մօտեցնէ պահ մը լռութիւն),

ԻՎՕՆ. — (Խշտեակին վրայ պառկած) Հա՛յր, եթէ մեզմէ մէկը մեռնի, միւսին վիճակը ինչ կ'ըլլայ արդեօք:

ՊՆԷՆ. — (Խմելը դադրեցնելով և սկահակը ձեռքին մէջ) Կախարհաբան մի խօսիր . . . ինչպէ՛ս . . . մեռնի՛լ առանց հաղորդութեան . . . Աստուած այդ տեսակ բան բնաւ չուզեր . . . մեռնիլ առանց տեսնելու մեր պառաւը՝ որ սա դիմացի եզերքը մեզի կ'սպասէ, առանց զայն համարուելու. երբէ՛ք, երբէ՛ք . . . (սկահակը սեղանին վրայ դնելով) Բայց դուն ինչ ունիս այսօր . . . երեք տարիէ ի վեր որ անդրանիկ եղբորդ Պետրոսին յաջորդած ես. Աստուած լուսաւորէ հոգին, քեզ այսպէս տեսած չէի (կատակելով) բայց չեմ կարծեր որ մեռնելու փափաք ունեցած ըլլաս . . . շիտակը խօսելով, ես ալ չունիմ այդ փափաքը. (սկահակը նորէն կ'առնէ ի մի ումպ կը պարպէ և սեղանին վրայ կը դնէ. պահ մը լռութիւն),

ԻՎ. — Ազնիւ եղբա՛յրս . . . ա՛խ երանի թէ ողջ ըլլար: ՊՆԷՆ. — Եթէ ապրած ըլլար, շանաձուկերու ճարակ եղած չպիտի ըլլար, խեղճ զաւա՛կս:

ԻՎՕՆ. — Մայրիկը չի կրնար կոր մխիթարուիլ. մեր մեկնած օրը յանկարծ վրայ հասայ և տեսայ որ խեղճ եղբորս հարաւային ծովուն մէջ ճամբորդած առագաստանաւին հրամանատարին նամակը կը կարդար:

ՊՆԷՆ. — Ո՛հ, այդ նամակը, . . . ես զայն գոց գիտեմ. (կ'արտասանէ) «Հարաւային-արեւելեան մբրիկի մը պահուն առագաստներու պարանները փոխելու գործողութեան կը հսկէի երբ ձեր զաւակը առաջին անգամ սլացաւ նախակայմը պարանին վրայ. կայմին կէս բարձրութեանը հազիւ հասած՝ մէկէն սահելով ալիքներուն մէջ անհետացաւ . . . Աստուած առած էր զայն» . . .

ԻվՕՆ. — Թերեւս իմ ձակատագիրս ալ նոյնը եղած
ըլլար (կ'ելլէ) ազատ կեանք . . ., անասման հորիզոն,
վտանգ, վախանակ մուկի պէս բանտարկուելու սա
մկնորսին մէջ,

ՊՌԵԶ. — Վտանգը գեղեցիկ է, զաւակս, կ'ընդունիմ.
բայց պարտականութիւնը գեղեցկագոյն է. (դէպի
ԻվՕՆ կը յառաջանայ):

ԻվՕՆ. — Ամէն պարագայի մէջ — բանտային կեանքը
խիստ դժնդակ է:

ՊՌԵԶ. — Հոգ մի՛ ըներ, ամէն ամիս երբ քաղաք վե-
րադառնանք, մենք մեր վրայ կրնանք հպարտանալ:
Սա մեր փարոսին շնորհիւ քանի քանիներ կրցած են
նաւահանգիստ հասնիլ, մինչդեռ եթէ այս փարոսը ե-
ղած չըլլար . . . (նոյն պահուն Պռէհան կ'երթայ լապ-
տերը քննելու որ ձախակողմեան պատին վրայ դըր-
ուած է:)

ԻվՕՆ. — (Ոչտեակին առջեւ ոտքի վրայ) Այդ հպար-
տութիւնը ես ալ ունեցայ, հա՛յր. կը յիշես անշուշտ
ուրախութիւնս, այն օրը՝ երբ առաջին անգամ պա-
հապանութեան սկսայ քեզի հետ նաւատորմիդէն հը-
րաժարելով. բայց վերադարձէս ի վեր ընաւ նոյնը
չեմ և չեմ ալ գիտեր թէ ինչո՞ւ:

ՊՌԵԶ. — Բան մը չէ զաւակս, կ'անցնի,

ԻվՕՆ. — Այո, կ'անցնի, վաղը. (լռութիւն և այդ
պահուն ԻվՕՆ դէպի աջ կ'ուղղուի.) հովը հիւսիս-ա-
րեւմտեան է . . . շատ գէշ գիշեր մը պիտի ունենանք:

ՊՌԵԶ. — (Ծուռկի եկած լապտերին առջև զոր բանա-
լու կ'աշխատի) կը լսե՞ս ԻվՕՆ, ամատէներու ճիշերը.
լապտերին բոլորտիքը կը թռչտին. ի՞նչ պոռչտուք . . .
կ'երեւայ թէ գէշ օդը կը նախզգան (նոյն այդ պա-
հուն ԻվՕՆ աջէն ձախ կը պտակի) հանգիստ կեցիր,
ԻվՕՆ (լապտերը բերելով առաջին կարգի ձախակողմ-
եան պատին վրայ կը կախէ) դեռ չը լմնցուցի՞ր պը-
տոյտդ.

ԻՎՕՆ. — Ոչ. պէտք է որ քալեմ. կարծես կամքէս
անկախ ուժ մը կ'ստիպէ զիս քալելու:

ՊՌԷԷ. — (Խնդալով) Արդեօք. ցամաք ելած օրդ ոչ-
խարներու հիւանդութենէն վարակուեցար. անոնք
ալ այսպէս կը դառնան, կը դառնան, մինչեւ որ իյ-
նան: (Պռէհանի խօսած պահուն՝ Իվօն խշտեակին առ-
ջեւ կանգ կ'առնէ) նաւազի մը համար շիտակը աղ-
ւոր հիւանդութիւն... ,

ԻՎՕՆ. — Կը ձանձրանամ, կը տաղտկանամ կոր:

ՊՌԷԷ. — (Դէպի Իվօն գալով) Կատակը մէկ կողմ.
բայց այս անգամ քու հիւանդութիւնդ տարբեր բան
մըն է, և ես այնպէս կը կարծեմ որ հայր Պռէհան
հարսնիք երթալու առիթը պիտի ունենայ:

ԻՎՕՆ. — Շատ լաւ հասկցար հայր... Մարին կինս
պիտի ըլլայ. անցեալ օր նշանուեցանք:

ՊՌԷԷ. — Հասկցա՞ր հիմայ, հիւանդութիւնդ ի՞նչ է ե-
ղեր. ա՛լ անոր վրայ մի՛ մտածեր. (դէպի առաջին
շարքին լապտերը՝ աջակողմեան պատին վրայ.) կը
տեսնե՞ս սա չարածճի Մարին... ի՞նչ ալ ծածկամիտ
է եղեր. (կը ծնրադրէ լապտերին առջեւ կոնակը հա-
սարակութեան) բայց այսու հանդերձ կուահելը շատ
ալ դժուար չէր. ճաշակի տէր է եղեր այդ աղջնակը.
մեր Իվօնն ալ վերջապէս փարոսի պահապան՝ չկրնար
անոր նախանձը դրդուել:

ԻՎՕՆ. — (Խշտեակին առջեւ ոտքի) Մի կատակեր,
հայր. մենք երկուքնիս զիրար շատ կը սիրենք:

ՊՌԷԷ. (Կ'ելլէ և դէպի Իվօն գալով) Կատակ ինչո՞ւ
ընեմ. միայն ես կ'ուզեմ որ լաւ ատաղձուն փոքրիկ
Պռէհան մը մէջտեղ բերէք որ իր կարգին պահապան
ըլլայ «Անիծեալ»ի փարոսին: Այն ատեն իմ այս ծե-
րացած մարմինս գերեզմաննոցին մէջ հանգչած կ'ըլ-
լայ հոն՝ գիւղը մեր նախահայրերուն ճիշդ քովիկը:

ԻՎՕՆ. — (Խշտեակին վրայ նստելով) Այդ ըսածիդ դեռ
շատ ժամանակ կայ:

ՊՌԻԷՀ. — Անշուշտ, Աստուծոմէ անցագիրս ուղեւոր հա-
մար շատ չպիտի աճապարեմ, անհոգ եղիր այդ մա-
սին (մէջտեղ գալով դէպի վեր կը նայի) բայց այս
թուղթները ի՞նչ ունին այս գիշեր, իրենց կտուցի
սուր հարուածներովը կը վախնամ որ լապտերներու
ապակիները կտորեն. (գլխարկը առնելով գլուխը
կ'անցնէ) առաջին անգամը չէ ասիկա (Պաէհան դէպի
դուռը կը յառաջանայ) բո՛ւհ, . . . այսօրին ալ ի՞նչպէս
պիտի կարենամ զանոնք վռնտել. բարեբաղդաբար
վայրի են, դրան բացուելը լսելնուն պէս, հօ՛ւի, ար-
դէն փախած են (Պաէհան դուրս կ'ելլէ):

ՏԵՍԱՐԱՆ Բ.

ԻՎՍՆ. — (Առանձին) Բայց ի՞նչ ունիմ ես, կը մտիմ,
կը մտիմ . . . բայց ընդհակառակը հոս՝ (կուրծքը ծե-
ծելով) կ'այրի, կրակ կայ կարծես . . . : Այս տեսակ
բան երբէք տեսած չէի. ծերուկս հիմայ պիտի յուզ-
ուի . . . տեղ մը չեմ կրնալ կենալ (Իվօն կ'ելլէ դէպի
աջ կը քալէ):

ՏԵՍԱՐԱՆ Գ.

ՊՌԻԷՀԱՆ, ԻՎՕՆ

ՊՌԻԷՀ. — (Մտնելով) Պը՛ռռ. ի՞նչ օր է աս, խխուժ
եղայ. չորս տարի առաջ մեծ փոթորիկ մը եղաւ, կը
յիշեմ, . . . անկէց ի վեր եղած չէր բնաւ, (գլխարկը և
մոմազոծը կը հանէ) մեր սա փարոսը անգամ, որ
խիստ ամրապինդ քարերով շինուած է, կը ծռի, կը
ցնցուի կոր. խեղճ նաւեր, հիմայ դացէք չափուեցէք
սա հովին հետ, ձեզ տեսնեմ. (Լապտեր մը կ'առնէ
ձախակողմի խորէն և սեղանին վրայ կը դնէ) Բայց
հո՛ւ է, հոս է «Անիծեալ»ին լոյսը որ այդ նաւերը պի-
տի կրնայ առաջնորդել այս գիշեր, այնպէս չէ՞ Իվօն:
ԻՎՕՆ. — (Բեմին աջակողմէն) Այո՛, (պահ մը) ի՞նչ
կ'ընես հայր:

ՊՌԵՒՆՆԵՐ . — Չե՞ս տեսներ , լապտերը կը փայլեցնեմ . շը-
նորհքով նաւագ մը պէտք է միշտ մաքրէ :

ԻՎՕՆ . — Չգէ՛ հիմա այդ դործը , ձգէ՛ կ'ըսեմ լապտերը :

ՊՌԵՒՆՆԵՐ . — (Չայրացած) Ինչո՞ւ .

ԻՎՕՆ . — (Յանկարծ Պռէհամի վրայ խոյանալով լապ-
տերը կ'ուզէ խլել) պիտի ձգե՞ս թէ ոչ .

ՊՌԵՒՆՆԵՐ . — Այդ ի՞նչ է , տղաս :

ԻՎՕՆ . — (Կը դառնայ առանց աչքերը լապտերէն հե-
ռացնելու . կռնակը հասարակութեան դէպի ձախ եր-
թալով :) Սա փայլուն պղինձը որ կը գրգռէ զիս ,
կրակէ նետ մըն է կարծես գանկիս մէջ թափանցելու
պատրաստ :

ՊՌԵՒՆՆԵՐ . — Ի՞նչ բան է սա , Աստուած իմ , ի՞նչ կը խնն-
թենաս արդեօ՞ք :

ԻՎՕՆ . — Չեմ գիտեր , չեմ գիտեր , կը վախնամ :

ՊՌԵՒՆՆԵՐ . — Կը վախնա՛ս .

ԻՎՕՆ . — Այո՛ , կը վախնամ . այս կեանքը կը ճնշէ
վրաս . ամիսներով , տարիներով միայնակ ազրի՛լ (կը
դառնայ) ո՛հ , սա պահուս կը նախանձիմ անցնող նա-
ւերու նաւազներուն . նաւը զանոնք պիտի տանի վեր-
ջապէս նաւահանգիստ մը , դէպի նպատակակէտ մը .
մինչդեռ մե՛նք (Իվօն կ'ուղղուի դէպի աջակողմեան
բազրիքը :)

ՊՌԵՒՆՆԵՐ . — Այդպէս մի՛ վրդովիր , կը յողնիս : Այս գի-
շեր լաւ մը կը քնանաս :

ԻՎ . — Քնանա՛լ , լաւագոյն բանը պիտի ըլլար , եթէ
կարենայի :

ՊՌԵՒՆՆԵՐ . — (Իվօնի աջակողմը , ոտքի վրայ) Լռէ՛ Իվօն .
այդպէս մի՛ խօսիր . Քունը պիտի ըլլայ փրկութիւնը
հոգիիդ , զոր քիչ էր մնացեր պիտի վտանգէիր . (ծանր
կերպով) : Եթէ մեր անհողութեան հետեւանքով նաւ
մը գար փչրուիլ մեզ չըջապատող սա ապառաժի
խողթերուն դէմ , ըսէ՛ ո՞վ պիտի ըլլար պատասխանա-

տուն խեղճ ճամբորդներուն մահուան... մենք պիտի
ըլլայինք այդ պատասխանատուները... Ուրեմն բա-
նանք մեր աչքերը: Օ՛ն, ի գործ, ...:

Ի՛վՄՆ. — Օդ, օդ կ'ուզեմ շնչել. անիկա միայն օդ-
տակար կրնայ ըլլալ ինձի. (ոտքի կ'ելլէ և դէպի դուռը
կը յառաջանայ)

ՊՌԷՂ. — Ուշադրութի՛ւն... հովը խիստ ուժգին է:
(Իվօն կը հեռանայ)

Տ Ե Ս Ա Ր Ա Ն Դ .

ՊՌԷՂԱՆ ԱՌԱՆՁԻՆ

ՊՌԷՂ. — Խեղճ տղաս, մազթենք որ չը սաստկանայ.
աս օդին ոչ մէկ նաւ կը համարձակի փարոսին մօ-
տենալ: Իսկ մեր բժիշկը իր երկանիւ կառքովն ու
խեղճ ու կրակ մատակոյրը չափաբար կրնայ քայլ մ'ան-
գամ առնել այս գիշեր դէպ «Անիծեալ»ի բերդը...:
Աստուած մի արասցէ մարդ ևթէ հոս հիւանդանայ,
ապահովարար կը մեռնի դուրկ ամէն խնամքէ. (ճիչ
մը կը լսուի) ինչպէ՞ս... աս ի՞նչ կը նշանակէ. կար-
ծեմ մէկը պոռայ. ո՛չ, (տկանջ դնելով) ա՛լ ձայն չեմ
լսեր. կամաց կամաց խնալու վրայ ես ծեր Պռէհանս:
(Իէպի նեղան ուղղուած միջոցին նոր ճիչ մը) Սխա-
լած չեմ եղեր. (բեմին մէջտեղ կուգայ) Ո՞վ կրնայ
ըլլալ. ես ու Իվօնն ենք հոս. Աստուած իմ արդեօ՞ք
ես ալ սկսայ վախնալ: (Իվօն. կ'երեւայ բեմին վրայ)

Տ Ե Ս Ա Ր Ա Ն Ե .

ՊՌԷՂԱՆ ԻՎՕՆ

ՊՌԷՂ. — Իվօն, ինչո՞ւ այդպէս պոռացիր.
ԻՎՕՆ. — (Կանգ առնելով) Կարելի է որ պոռացած
ըլլամ. այսօր ես իմ կամքիս տէրը չեմ:
ՊՌԷՂ. — Իջի՛ր տեսնեմ, թրջուեր ես:
ԻՎ. — (Իջնելով) Սովորական բաներ չեն ասոնք, հա՛յր:

- ՊՌԷԷՆ . — Արդեօ՞ք փոթորիկը վնասեց քեզի ,
ԻՎՕՆ . Այո՛ , կուրծքս կայրի , հոս , հոս , ծարաւ եմ :
- ՊՌԷԷՆ . — Մի խմեր տղաս . տենդդ կը սաստկանայ :
- ԻՎՕՆ . — Պէտք է որ խմեմ , գոնէ քիչ մը :
- ՊՌԷԷՆ . — Ո՛չ . . .
- ԻՎՕՆ . — Զուր տուր ինձի , կ'ուզեմ :
- ՊՌԷԷՆ . — (Զուրին սափորը գետնէն վերցնելով , սեղանին վրայ կը դնէ) Մի վշտանար զաւակս .
- ԻՎՕՆ . — (Խշտեակին առջեւ ոտքի վրայ) Ներողութի՛ւն հայրիկս . բայց չես գիտեր , չես կրնար գիտնալ . ինքզինքէս դուրս ելած եմ և ըրածս չեմ գիտեր . . . կամքէս անկախ ուժ մը կը մղէ զիս : Ո՛հ , խմել կ'ուզեմ :
- ՊՌԷԷՆ . — (Սափորէն սկահակին մէջ ջուր լեցնելով , Իվօնին կուտայ) ա՛ռ ուրեմն , խմէ , բայց քիչ , քիչ . (Նոյն պահուն սափորը կ'առնէ և իր տեղը կը դնէ)
- ԻՎՕՆ . — (Սկահակը կ'առնէ և անմիջապէս իր տեղը դնելով .) Այս ի՞նչ է , հիմայ ալ ուրիշ խաղ . ծարաւ եմ կ'ուզեմ խմել , բայց չեմ կրնար .
- ՊՄԷԷՆ . — (Դէպի սեղանը վերադառնալով) Տեսա՞ր հիմայ որ տենդ ունիս .
- ԻՎՕՆ . — Ինչ որ ալ ըլլայ պիտի խմեմ մինչևև որ ճայթիմ : (կ'ուզէ սկահակը առնել)
- ՊՌԷԷՆ . — (Ընդդիմանալով) Զգէ՛ հիմայ քիչ մը վերջը կը խմես .
- ԻՎՕՆ . — Քիչ մը վերջը թող ըլլայ . հեռացո՛ւր սա ա՛նիծեալը : (Խշտեակին վրայ կը նստի գլուխը ձեռքերուն մէջ . պահ մը լռութիւն)
- ՊՌԷԷՆ . — (Ծխամորճը խնկելով) Քիչ մը աղէ՞կ ես :
- ԻՎՕՆ . — Խնդրեմ հայր , ինձմով մի՛ զբաղիր . ո՛հ այս անձրեւը , այս անձրեւը ,
- ՊՌԷԷՆ . — Կը տեսնուի որ վերի ծորակները մուցեր են գոցելու . (հրահանքը կը զարնէ)
- ԻՎՕՆ . — Մի կատակեր . կատակելու մասնաւոր ախորժակ մ'ունիս . այդ հրահանքն ալ հանգիստ թող . անոր կայծերը կարծես թէ աչքերս կը փորեն :

ՊՆԻԷՆ .— Ի՞նչ ունիս դուն տղաս, ըսէ՞, ի՞նչ ունիս :
(Հրահանքը սեղանին վրայ դնելով) Հիմա գո՞հ ես . . .
ԻՎՕՆ . Այո, հիմա լաւ եմ. բայց ի՞նչ օղ է աս. անձ-
քեւը չպիտի դադրի արդեօ՞ք :

ՊՆԻԷՆ .— Ուրիշ օրերէ աւելի չը տեւեր .

ԻՆՕՆ .— (Մէկէն ոտքի ելլելով կ'ուզէ հիւսակը հա-
նել) Օ՞օֆ, կը տաքնամ, կը խեղդուիմ կոր :

ՊԴԷՆ .— Կը դողաս կոր տղաս, մի հաներ :

ԻՎՕՆ .— Ընդհակառակը չափազանց կը տաքնամ :

ՊՆԻԷՆ .— (Թոյլ չտալով որ հանուի) Հազի՛ր կ'ըսեմ
քեզի. գիտես որ այս ծերուկը դեռ բաւական ուժեղ
է : Պէտք է հնազանդիս անոր (խշտեակին վրայ կը
նստեցնէ) ըսէ՛, ի՞նչ է ցաւդ. (կռնակը հասարակու-
թեան դարձուցած կը նայի Իվօնին՝ որ նոյնպէս աչ-
քերովը հայրը կը լափէ). ինչո՞ւ այդքան չար նայ-
ւածքներ կ'ուղղես ինձի : Ես քեզ այսպէս տեսած չէի
բնաւ : Անպատճառ մեծ ցաւ մը ունենալու ես (դէ-
պի Իվիօն կը յառաջանայ նոյն պահուն)

ԻՎ .— Ըսէ՛ հայր, պիտի պատմեմ . . . մտա . . .

ՊՆԻԷՆ .— Ի՞նչ կայ, ըսէ՛ . . .

ԻՎ .— Մտա . . . հոգ . . . եմ . . .

ՊՆԻԷՆ .— Մտահո՞գ . . . ի՞նչ բանի համար

ԻՎ .— Անցեալ օր . . . Սանդէքներու տանը . . . մէջ
խածնուեցայ . . .

ՊՆԻԷՆ .— Խածնուեցա՞ր .

ԻՎ .— Շունը խածաւ զիս

ՊՆԻԷՆ .— Ո՞ր շունը .

ԻՎ .— Թօպին

ՊՆԻԷՆ .— Ան որ սպաննեցի՞ն .

ԻՎ .— Սպաննեցի՞ն .

ՊՆԻԷՆ .— Այո, չէի՞ր գիտեր .

ԻՎ .— (Ոտքի ելլելով) Ուրեմն, ան, ան, կատղած էր
(նստելով) ահաւասիկ երկու օրէ ի վեր. զգացածս,
անագորոյն ախտը կը հասուննար, իսկ հիմա կը
պոռթկայ, ամբողջ մարմնիս մէջ կ'արշաւէ :

ՊՆԻԷՆ . — (Ուսին զարնելով) Կը սխալիս, տղաս :
 ԻՎ . — Մտազործ կիսէքը՝ որ կատաղութենէ մեռաւ ,
 նոյն ցաւերը կը զգար . տենդ , աչքերու տկարութիւն
 և ծարաւ առանց կարենալ խմելու : Ո՛հ ուրեմն , ա-
 մէն ինչ վերջացած է , կատղած եմ և պիտի մեռնիմ :
 ՊՆԻԷՆ . — Ոչ , ոչ .

ԻՎ . — (Ոտքի ելլելով) Կատղած , անասունի մը պէս ,
 երբէ՛ք , երբէ՛ք :
 ՊՆԻԷՆ . — Իվօ՛ն .

ԻՎ . Հայր , հայր ազաատէ զիս , մի թողուր որ մեռ-
 նիմ . . .

ԳՆԻԷՆ . — Այո , տղաս . պիտի ազաատեմ քեզ :
 ԾՆԹՆ . — Մեռնիլ չեմ ուզեր , մեռնիլ չեմ ուզեր . . .
 ապրիլ կ'ուզեմ , ապրիլ , ապրիլ :՝

ՊՆԻԷՆ . — Պիտի ապրիս Իվօ՛ն , պիտի ապրիս . լաւ բռնէ
 ինքզինքդ . (խշտեակին վրայ կը նստեցնէ և ինքն ալ
 անոր քով կը նստի . պահ մը լռութիւն)

ԻՎ . — Եղած են փարոսի պահապաններ՝ որոնք ան-
 օգնական մեռած ըլլան լքուած իրենց ժայռին վրայ :
 ՊՆԻԷՆ . — Այո՛ . . .

ԻՎՕՆ . — Իսկ միւսը , մեռնողին ընկերը կը մնայ օրե-
 րով գամուած անոր դիակին քով . սարսափելի՛ բան
 չեմ ուզեր , չեմ ուզեր . . .

ՊՆԻԷՆ . — Սա սե զաղափարները մաքէդ վտարէ , Իվօ՛ն .

ԻՎՕՆ . — Հայր , ուրեմն դուն ալ իմ քովս պիտի մը-
 նաս ճիշդ այնպէս . . . ոչ , ոչ . ատիկա քեզի համար
 ահուելի տառապանք մը պիտի ըլլայ . ես կ'ուզեմ ան-
 միջապէս վերջ տալ . . . (ոտքի կ'ելլէ և դէպի դուռը
 կը խոյանայ)

ՊՆԻԷՆ . — (Ոտքի կ'ելլէ եւ անոր ուսերէն քաշելով) Խնդ-
 րեմ զաւակս , այդ բանը մի՛ ընէր . խնայէ՛ ձեր հօրդ :
 ԻՎՕՆ . — Զգէ՛ զիս . . .

ՊՆԻԷՆ . — Գթութի՛ւն , գթութի՛ւն . . .

- Դուռն ևս որ դուրս չունիս, թո՛ղ զիս վեր-
(ուժգնորէն մէկ կողմ կը հրէ հայրը)
- Վա՛յ ինծի...
- Չախակողմի պատին կոթնած) Ո՛հ ամէն
նա՛ւր... միշտ ջո՛ւր... կը սոսկա՛մ...
- (Իվօնի քով երթալով կ'առաջնորդէ զայն
խշտեակը) Իվօն անուշիկ զաւա՛կս, ևկուր հոս,
իտա, ևս պիտի խնամեմ քեզ, պիտի առողջացնեմ:
- Ոչ դուռն և ոչ ալ ուրիշներ կարող էք զիս
ջացնել:
- (Սշտեակին վրայ նստեցնելով) Ես հիմայ
խալակաց եզերքը կ'երթամ լողալով, մարդ,
կը բերեմ հոս,
- Սենթեցա՞ր արդեօք, այս օդին ինչպէ՞ս պիտի
ա երկու մղոն հեռաւորութիւն ճեղքել լողալով:
- Այո՛, կրնամ երթալ.
- Չիս մինակ մի թողուր... չեմ ուզեր, չեմ
ը. (իր քովը կը նստեցնէ հայրը):
- Իրաւունք ունիս...
- Գրեթէ ամբողջ ամիս մը սպասե՛լ որ գան...
Նշաններ կ'ընեմ և կուգան,
- Չմեռուան փոթորիկները խիտ երկար են, իսկ
որուանը սաստիկ, ոչ ոք պիտի կարենայ մինչեւ
փարօսը համարի:
- Կը հաւատամ որ Աստուած իր հրաշքը պի-
ցուցնէ...
- Աստուա՛ծ...
- Մի՛ հայհոյեր տղաս, Աստուած արդարա-
տ է, ան լաւ կը յիշէ թէ՛ 10 տարի շարունակ աս
աատարար ժայռին կառչած և խիտ շատ անգամներ
անքս վտանգի ենթարկելով՝ նմաններն փրկած եմ.
որ փոխանէն ինքն ալ քու կեանքդ պիտի շնորհէ
ինծի.
- Այո, թերեւս... (լռութիւն) ա՛խ, ո՛րքան կը
առաւպիմ...

ՊՌԵԷՆ . — (Մէկուսի) Ու է դեղ մը չկայ որ տամ
իրեն . (Իվօնին) սիրելի զաւակս . . . (ոտքի կ'ելլէ) ո՛հ ,
այո . իրաւունք ունիս . . . ախ , այս փարոսն է բոլո-
րին պաաճատը . եթէ ան չըլլար . պիտի գային , պիտի
խնամէին քեզ . . .

ԻՎ . (Հեծեծելով) Կը տառապիմ . կը տանջուիմ . . .

ՊՌԵՆ . — Փիտեմ զաւակս , կը տառապիս . եթէ մայ-
րիկդ հոս ըլլար քեզի կ'ըսէր այն խօսքերը՝ որոնց
գաղտնիքը մայրերը գիտեն միայն , իրենց հիւանդ ձա-
գուկներուն քովիկը . . . ես չեմ գիտեր այդ խօսքերը .
չեմ գիտեր , կը հասկնաս զաւակս . (նստարանին վը-
րայ կը նստի)

ԻՎՕՆ . — (Խշտեակին վրայ գալարուն) Ա՛խ , մայրիկս :

ՊՌԵՆ . — Աստուած իմ , ի՞նչ ընեմ արդեօք . . .

ԻՎՕՆ . — Մայրի՛կս մայրի՛կս . . .

ՊՌԵՆ . — Խեղճ զաւակս . . . (լռիկ կ'արտասուէ , պահ
մը լռութիւն)

ԻՎՕՆ . — (Ոտքի ելլելով) Ո՛չ , կատաղութենէ չեմ ու-
զեր մեռնիլ . այդ ահռելի մահը չեմ ուզեր , չեմ ուզեր :

ՊՌԵՆ . — (Ինք ալ ոտքի ելլելով) Իվօ՛ն . . .

ԻՎՕՎ . — Քանի որ չպիտի կրնամ , քանի որ ինքս տը-
կար կ'զգամ , , անձնաս . . .

ՊՌԵՆ . — Խօսէ՛ . . .

ԻՆՕՆ . — Դուն պէտք է որ զիս շունի պէս սատկեցը-
նես , ես ալ արդէն տարբեր բան մը չեմ . . .

ՊՌԵՆ . — Ի՞նչ կ'ըսես , ձագուկս . . .

ԻՎՕՆ . — Այո՛ . դուն տուիր ինծի այս կեանքը . . . հի-
մայ խլէ զայն ինձմէ . . . քանի որ ուրիշ դարման մը
չունիս ինծի համար :

ՊՌԵՆ . — Սպաննե՛լ , քե՞զ , զաւակս , երբէք , երբէք .

ԻՎՕՆ . Հայր , պէտք է որ ընես այդ բանը . կ'աղեր-
սեմ , կը պաղատիմ . . . ոհ , դուն չես գթար ինծի . . .

ՊՌԵՆ . — Բայց դուն պիտի առողջանաս Իվօ՛ն . . .

ԻՎՕՆ . — Չէ , չպիտի առողջանամ , և քիչ մը վերջ .

վայրագ գազանի մը պէս քու վրայդ պիտի յարձակիմ,
և դուն պէտք է պատրաստ ըլլաս, անձդ պաշտպա-
նելու, հայր դուն պիտի ապրիս, փարոսը պէտք ունի
քեզի...

ՊՌԵՀ.— Լռէ, լռէ', այդպէս մի խօսիր:

ԻՎՕՆ.— Կը տառապիմ... կը տառապիմ...

ՊՌԵՀ.— Աստուած իմ, Աստուած իմ...

ԻՎՕՆ.— Օգոտթիւն հայր, ցաւս կը սաստկանայ, ...
այլ ևս չպիտի կրնամ...

ՊՌԵՀ.— Իվօնս... սիրելի Իվօնս.

ԻՎՕՆ (Պռէհանի վրայ խոյանալով) Գնա', գնա հեռա-
ցի'ր շուտ, շուտ. կ'զգամ որ պիտի խածնեմ, զգու-
շացի'ր, պիտի խածնեմ: (Պռէհամի վրայ կը յարձակի
և անոր կոկորդէն կը բռնէ)

ՊՌԵՀ.— Սոսկալի՛ բան.

ԻՎՕՆ.— Ա՛հ, ա՛հ...

ՊՌԵՀ.— Ինչ կ'ընես թշուառ... ձգէ'... չե՛ս ուզեր
ձգել... Աստուած իմ... (խածնուելու պահուն Պռէ-
հան կը խեղդէ իր զաւակը. Իվօն կը դլորի կ'իյնայ,
Պռէհան ալ անոր դիակին վրայ) Իվօն, զաւակս...
ձագո՞ւկս... ես, ես սպաննեցի իմ մէկ հատիկ զա-
ւակս. (կը հէծկլտայ:) (Հուլը կը սաստկանայ, փոթո-
րիկը կը մռնչէ, Պռէհան ոտքի ելլելով) Մռնչէ՛ անիծ-
եալ ծով, մռնչէ՛ վատ, դո՞հ ես հիմա... երկու զա-
ւակներս յափշտակեցիր... մինչդեռ այս փարոսովը
քսան տարիներէ ի վեր քու զոհերդ կը խլէի ճիրան-
ներէդ... հիմայ վրէժդ կը լուծես... սինլքո՛ր, կ'ա-
տեմ քեզ, կ'ատեմ քեզ. վախ Իվօնս, խեղճ Իվօնս.
(Պռէհան կը գլտորի զաւակին դիակին վրայ. լռութիւն.
հեռուէն սուլիչի ձայն. Պռէհան չը լսեր... երկրորդ
սուլիչ մը, աւելի որոշ, Պռէհան ազանջ կը դնէ) Ինչ-
պէ՛ս, սուլիչի ձայն... նաւ մըն է. (սուլիչը կը մօ-
տենայ կամայ կամայ) Փարո՞սը չեմ վառած պարտա-

կանութի՛ւն . . . նաւը պիտի ջախջախուի , յետոյ պիտի
 ընկղմի . . . է՛ն որո՞ւ հող , թող ամէնքն ալ ճողին . . .
 փարօսը չպիտի վառեմ . ոչ մէկը եկաւ ինծի օգնելու .
 ես իմ զաւկիս քով կ'ուզեմ մնալ , այո՛ , զաւկիս քով .
 (սուլիչի ձայնը կ'ուժեղանայ) Չէ՛ , չպիտի կրնամ . . .
 պէտք է վառեմ փարօսը . (դանդաղօրէն ելեքտր . կո-
 ճակին կը մօտենայ , կը դարձնէ . բազրիքը կը լուսա-
 սաւորուի . սուլիչները կը դադրին . կը վերադառնայ
 զաւկին դիակին քով և հոն կը ծնրադրէ) :

Վ Ա Ր Ա Գ Ո Յ Ր

Վ Ե Ր Զ

A $\frac{\pi}{41676}$





